

ԾԱՀԿԱ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Գ.ՐԱ.Կ.Ա.Ն., ԳԵՂԱՐՈՒԵՍՈՒ.Ա.Ն.

Ա.Ո.ՏԵՐԻՆ ՏԵՏԵՍՈՒԹԵՍ.Ն., ԴՈՐՈՅԹԻ

ԶԵՊ.Ս.Կ.Ա.Ն Ա.ՇԽԱ.ՏԵՍՈՒԹԵՍ.Ն.Ց

ԿԱՆԱՑԻ ՀԱՐՑԵՐՈՒ և ԱՇԽԱ.ՐՀԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, թիւ 28



ՅՈՒՊԻԱ.ԾՆԵՐ ՈՒՆԻՆ

ՏԻԿԻՆ ԶԱՊԵԼ Հ. Ա.Ա.ՏՈՒՐ

ՕՐԻՈՐԴ ՊԱՅԵԱԼ Յ. ՏԱՅԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԶԱՊԵԼ ՀԱՄԲԻԿԵԱՆ

ՕՐԻՈՐԴ Ն. Ա.ՔԻԼԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ

ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻԼ Ա.Ա.ՏՈՒԱԾԱՏՈՒՐ

ՕՐԻՈՐԴ ՍՈՖԻ ԽԻՏԱՎԱՎՀՐՏԵԱՆ

եւ

ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԱ.Բ

Գ/ն 40 փարա

Տաղագրութիւն ՄԱ.Դ.Ի.Ն., Կալաքա.

S. AGHAYAN
1912

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՂԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:

ԳԱԼԻՍՈՆԵՐՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ:

ԱՐՏԱՍՈՆՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի՛ միայն՝

{ԶԱԳԻԿ ՂՐՆԵՍԻ}

ՃՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՅԹ ԽԱՆՆԵ ՆՈՄՐ 7

Շ. Ա. Բ Թ. Ա. Թ. Ե. Բ. Թ «Շ. Ա. Ղ. Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,,

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ Ռ. Ա. Տ Ա Ի Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՑ

ՇԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Ջապրիկ ճատկակի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր գիներով
ծախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջ-
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնոր-
հիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, սոկեղօծ ու արծաթեայ
զուա ու անզուա թելեր (խաս եւ խամ սըրմա), ճերմակեղէնի հա-
մար ընտիր պոստէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաներ,
ճերմակքըթան, գաղղիական ընտիր շապիկի կերպասներ, բիքէ-
ներ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Ջեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց զպրոցական հաստատութեանց համար
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի
գծագրիչ մը:

ԾԱՇԿԱ

ԾԱՐԱԹԱՐԵՐԹ

(612) ԺՈ. ՏԱՐԻ — ԹԻՒ 28

16 ՄԱՐՏ 1906

ԱՆԿԵՂԾ ՓԵՄԻՆԻԶՄԸ

Ուուբեն էմ Բարձիկեան, (45 տարեկան որ հանվերու շահազործութեամբ կը զբաղի, բոլոր հարստութիւնը վատնած է մեծ դատ մը հետապնդելով, որ իր բաղդը պիտի վճռէ).

Տիկին Մարի Բարձիկեան (30 տարեկան)

ՈՌՈՒԲԵՆ Էֆ. (Սրահէն ներս մանելով, զուարժութեամբ) բարե՛ւ Մարի, ու ք, աս ի՞նչ ցուրտ, աս ի՞նչ ցուրտ է :

Տիկ. ԲԱՐՁ. Բարե՛ւ (իբարանցումով մէջտեղը կը ժողվածէ, և սեղանին վրայէն նամակը մը առնելով, շտապով չփակին տակ կը պահէ : Յետոյ, թիկնաթոռ մը քշելով վառարանին քով) եկո՛ւր հոս կրակին քով նստէ : (Չեռքերը բռնելով) աս որչա՞փ մսեր ես :

ՈՌՈՒԲԵՆ Էֆ. (Որ աեսած է կնոջը նամակը պահելը՝ դէ՞քը խոժուելով, մեկուսի) վայ, գաղտնիք, հա՞...

Տիկ. ԲԱՐՁ. (Ամուսնին կոնակը բարձ մը գետեղելով) սանկ կոթնէ որ քիչ մը հանգչիս, ով գլուխ որչա՞փ յոգնած ես :

ՈՌՈՒԲԵՆ Էֆ. Հողիս բերանս եկաւ . մինչեւ իրիկուն ասդին անդին վազեր եմ :

Տիկ. ԲԱՐՁ. Էյ, գործը ի՞նչ վիճակի մէջ է . այսօր վճիռ պիտի արտի կ'ըսէիր առատուն :

ՈՌՈՒԲԵՆ Էֆ. (Առանց պատասխանելու, չորս կողմը հոտոտեւթով) հի՞ւր ունէիր :

Տիկ. ԲԱՐՁ. (Աարանելով) չէ', ի՞նչու հարցուցիր :

ՌՈՒԲԵՆ էֆ. Սենեակին մէջ մուխ կայ. կարծեցի որ սիկառ
ծլսեր են:

Տիկ. ԲԱՐՁ. Վառարանը աղէկ չի քաշեր կոր, անոր մուխը
ըլլալու է:

ՌՈՒԲԵՆ էֆ. Հըմ, կարելի է: (Հեղնութեամբ) մինչեւ երէկ
երիկուն վառարանը լան մը չունէր, օդէն ըլլալու է:

Տիկ. ԲԱՐՁ. Չեմ զիտեր:

ՌՈՒԲԵՆ էֆ. Աչքերդ ի՞նչ են եղեր. լացեր ես:

Տիկ. ԲԱՐՁ. Չէ՛, մուխէն ըլլալու է:

ՌՈՒԲԵՆ էֆ. Շատ կը ցաւխմ. որչափ փափուկ էք, Տիկին,
բժիշկ մը բերե՞նք:

Տիկ. ԲԱՐՁ. Կատակը ձգէ. հիմակ իմ վրաս չխօսինք. դուն
ի՞նչ ըրիր, գործդ ի՞նչ եղաւ:

ՌՈՒԲԵՆ էֆ. Ես ի՞նչ ըրի, հա՛, ատիկա կ'ուզէք իմանալ.
մինչեւ իրիկուն չարչարուեցայ, տառապեցայ, յոգնեցայ, մսեցայ,
ասդին անդին վաղեցի, քրամնեցայ, մէկը համոզեցի, միւսին աղա-
չեցի, ասոր պաղատեցայ, անոր հետ կուռեցայ, ուրիշի մը երդում
ըրի, գեռ ուրիշի մըն ալ սուս խօսեցայ. գիտէ՞ք ի՞նչու. որպէս
զի Տիկինը տունը հանգիստ ընէ, որպէս զի Տիկինը հագուի,
չքուի, այցելութեան երթայ, հիւրեր ընդունի...:

Տիկ. ԲԱՐՁ. Ա՛խ, երա՞նի թէ ձեռքէս գար, և փոխանակ
տունը նստելու մտածելու, քու տեղդ քիչ մըն ալ ես աշխատէի
և յոգնութիւնդ թիթեցնէի:

ՌՈՒԲԵՆ էֆ. Խօսքով. կին ըստած արարածը ծնած է այրը
չարչարելու համար: Դուք գաղափար անգամ չունիք թէ ի՞նչեր
կը կրեն այրերը, ի՞նչ զոհողութիւններ կ'ընեն, ի՞նչ պատասխա-
նատուութիւններ կը սատանին, ի՞նչ հոգերու, մտատանջութեանց
կ'ենթարկուին, երբ գուք իրենցմէ շարունակ կը պահանջէք...

Տիկ. ԲԱՐՁ. (Տիրութեամբ) ես ի՞նչ պահանջած ունիմ...

ՌՈՒԲԵՆ էֆ. Երանի՛ թէ պահանջես, հրամայես, կռուիս. ա-
սոնք անկեղծ կնոջ գործեր են: Կնիկ մը իր ամուռինէն ամէն բան
պահանջելու իրաւունք ունի: Զարդարաննքներ, գոհարեղէններ,
կառքեր, զբոսանքներ, ամէն բան, ամէն բան, և ամուսին մը
պարաւական է անոր ամէն փափաքները գոհայնել: Կնոջ մը համար
ամօթը՝ սուս խօսին է, ամօթը՝ զայն խարեն է:

Տիկ. ԲԱՐՁ. Չեմ հասկնար կոր:

ՌՈՒԲԵՆ էֆ. Չեմ հասկնար. հարկաւ չես հասկնար թէ ի՞նծի
պէս ապուշ ամուսին մը, որ տասը տարիէ ի վեր վրադ կը
վստահէր, ի՞նչորէս յանկարծ աչքը լացեր՝ ճշմարտութիւնը կը
անեսմէ:

Տիկ. ԲԱՐՁ. Աստուած իմ, ի՞նչեր կ'ըսես կոր... արդեօք
դատը կորսուեցաւ, ի՞նչ պատահեցաւ:

ՌՈՒԲԵՆ էֆ. Դատը, այս', դատը կորսուեցաւ, և աղէկ եւ-
զաւ: Այսուհետեւ ամէն դուռ գոցուած է մեզի դէմ, ոչ պարտք
կրնանք ընել, ոչ ալ մէկէ մը սասակ փոխ առնել: Պիտի սովոր-
ութնք այս տունը ծախել, խոհարարը ճամբել, դուն խոհանոց պի-
տի իջնես, եթէ երբեք եփելիք բան մը դանենք, ապա թէ ոչ
ցամաք հաց պիտի ուաեն:

Տիկ. ԲԱՐՁ. Այդչափ մի՛ յուզուիր, կ'աղաչեմ, գիտես որ ես
ամէն բանի կը համակերպիմ: Ի՞նչ ընենք, Աստուած ողորմած է:

ՌՈՒԲԵՆ էֆ. Այս', բայց մի՛ մոռնար թէ Աստուած խաբե-
բայի հետ գործ չունի:

Տիկ. ԲԱՐՁ. Խաբերան ով է:

ՌՈՒԲԵՆ էֆ. Ես չե՛մ ապահովաբար:

Տիկ. ԲԱՐՁ. (Զարմանքով) հ՞ս եմ:

ՌՈՒԲԵՆ էֆ. Քաղաքավարութիւնս չի ներեր որ աւելի նա-
խատական անուն մը տամ քեզի:

Տիկ. ԲԱՐՁ. (Լալով) ո՞վ Աստուած, խելքին է եկեր:

ՌՈՒԲԵՆ էֆ. Դժբախտաբար խելքս գլուխս է տակաւին, թէ և
կը նախընտրէի որ խելքս կորսնցուցած ըլլափի քան քու վրայ ու-
նեցած վստահութիւնս: Գիտես թէ ի՞նչ տառապանքներ կրեցի,
ի՞նչ նեղ օրեր անցուցի, բայց երբեք քաջութիւնս չկորսնցուցի,
վասն զի երջանիկ էի քեզմով, և կ'ուզէի զքեզ երջանիկ ընել:
Մինչեւ այսօր կրցածս, չկրցածս ալ ըրի որպէս զի դժբախտ չըլ-
լաս, որպէս զի բանի մը չկարօփիս: Իմ նեղութիւններս քեզմէ
ծածկեցի, պարտք ըրի, որպէս զի բանէ մը չզրկուիս... բայց
բաղդս անյաջող գնաց, ի՞նչ կրնայի ընել, ի՞նքվնքս երբեք չմաս-
ձեցի, իմ արժանապատուութիւնս, իմ նախասիրութիւններս, ա-
մէն բան, ամէն բան վասնգի գրի, որպէս զի դան քու գիրքէդ
չիջնես, եւ երբ յոդնած, զադրած, սառ կտրած տուն կը դառ-
նամ, տանս մէջ զիս կը խարես... վառարսնը չի քաշեր կոր, ա-
նանկ չէ...:

Տիկ. ԲԱՐՁ. (Ժպուելով) ա՛տ է բարկութեանդ պատճառը:

ՌՈՒԲԵՆ էֆ. Մէկը սիկառ ծխած էր հոս քիչ մը առաջ. կը
հաճիք ըսել թէ ո՞վ էր:

Տիկ. ԲԱՐՁ. Նպարավաճառը և մսավաճառը:

ՌՈՒԲԵՆ էֆ. Ի՞նչ էր այն նամակը որ կուրծքիդ տակ պա-
հեցիր:

Տիկ. ԲԱՐՁ. Տեսար. ի՞նչ ձախաւեր եմ, Աստուած ի.մ.: (Նա-
մակը կը հանէ սեղանին վրայ կը նետէ):

ՈՌԻԲԵՆ կֆ. (կարդալով) «Ատարադրեալքս, մասվաճառ Յա-
րութիւն և նպարավաճառ Սարգիս, վերջին անդամ կ'իմացնենք
ձեզի որ, եթէ մինչեւ կիրակի մեղի ունեցած պարաքերնիդ չվճա-
րէք, դատարան ովհափ դիմենք, և ձեր բնակած տունը արգելքի
տակ պիտի առնենք»: (Թուղթը ձեռքէն կը ձգէ): Աս է եղեր,
էյ, ասիկա ինձմէ ինչո՞ւ պահեցիր:

Տիկ. ԲԱՐՁ. Ի՞նչպէս ցոյց տայի. գիտէի թէ այս օրերս ինչ
նեղութեան մէջ էիր, գիտէի թէ երկու օրէ ի վեր ի՞նչ մտատան-
ջութիւններ ունէիր և քուն չէիր քնանար: Դեռ երէկ գիշեր ըսիր
որ եթէ դատերնիս կորաւէր, անձնասապան պիտի ըլլայիր: Ես, ի՞նչ
սիրտով կ'ուղէիր որ ցոյց տայի քեզի այս թուղթը և հոգելուղ
վրայ հոգ մըն ալ աւելցնէի, ի՞նչպէս պատմէի քեզի թէ հացա-
դործն ու նպարավաճառը եկան ծանր խօսքելով յուղեցին զիս
այսօր, երբ ես քու յուղունքդ ամոքելու համար պատրաստ էի
ամէն ցաւ կրելու: Ի՞նչպէս խոստովանէի քեզի իմ սրտատանջու-
թիւններս, արցունքներս, երբ գուն տմւող օրը յոգնած, մսած,
խոռված կուգայիր իմ քովս սիրտանք գիտաւելու...:

ՈՌԻԲԵՆ կֆ. Ա՛խ, Մարիս, ներէ', ներէ' ինձի, արժանի
չեմ ես քու սրտիդ և անձնուէր սիրոյդ. շատ բարձր կին ես դուն,
և ես գձուձ արարած մը որ պատիր երեւոյթէ մը խարուելով
մուցաց բոլոր անձնուիրութիւններդ, կասկածեցայ վրայ, և վի-
րաւորեցի զքեզ, ներէ' ինձի որ սիրտի ցաւցուցի..., բայց Ասո-
ուած արդար է. և քու սրտիր համեմատ վարձարեց զքեզ, ո-
րովհետեւ սուր խօսեցայ քեզի. դատերնիս կորսուած չէ:

Տիկ. ԲԱՐՁ. Հապա՞...:

ՈՌԻԲԵՆ կֆ. Շահուած :

ԶԱՊԵԼ Հ. ԱՍՍՏՈՒՐ

ԲՕԲԻ ԻՏԵԱԼ ԿԻՆԸ

Բօր շատ մը հակասական կարծիքներ յայտնած է կնոջ մա-
սին, և կարծես իր ըսածներուն իբրև չքմեղանք՝ կ'եղրակացնէ
թէ «հակասութիւնն արգէն կնոջ կատարելութիւնն իսկ է»:

Բաս Բօրի, կանսաց մեծագոյն մասը նկարագիր չունի. «կա-
կուղ մետաղ մըն է ան, հոն թողուած տալաւորութիւնները տեւա-
կան չեն կրնար ըլլալ»:

Բօլլիճ ալ, Բօրի համակարծիք, կ'ըսէ. «ամէն մարդ կը բաղձայ

կատարեալ կին մը ունենալ իբր կին, կիներ որոնք իրենց ամուսոյն իմացականութեան համապատասխանող և զայն վերլուծող միտքեր չունենան, այլ ունենան սիրո մը որ ամուսնոյն պրախն հետ ներդաշնակօքէն բաբախէ, ու անոր հետ ու անոր համար միայն դգայ» :

Բօրի նկարագրած իտէալ կինը գեղեցիկ յատկութիւններու ծրար մըն է միայն, միութեան շղթան, կեանքը կր պակսի հոն :

Բարձր զատու. կինը միայն գոյութիւն ունի իրեն համար, կին մը որ կը սիրէ ճոխութիւնը, պերճանքը, ոչ շատ մտացի, կին մը որ ոչ թէ աչքերը «շացնէ» այլ «մտածումը բարձրացնէ» և «օրտէն խօսի» : Շատ կիներ թէեւ զուրկ արտադրող բարձր իմացականութենէ՝ մը, զարմանալի յարմարութիւնը ունին մտածումը արծարծելու, որով անուղղակի կերպով պատճառ կ'ըլլան զարգացուցիչ մեծ գաղափարներու մարմնացումին :

«Կան կիներ ալ, կ'ըսէ Բօր, որոնց վրայ կը տեսնուի հոգեց յոյզ մելամազձոտութիւն մը որ անգիտակցաբար կը վրովվէ հոգին անոնց՝ որոնց հետ յարաբերութեան մէջ կը մանեն, կ'արթնցը նեն մարդուն մէջ ինչ որ կայ թաքուն և զայն գործոն ու արդիւնաւոր վիճակի մը կ'ենթարկեն» :

Եւ արդարեւ այս կարողութիւնը կնոջ առանձնայատկութիւնն է :

Բօրի իտէալ կինը զուարթաբարոյ ալ է, կեանքը ասպիելու քաջութիւնը՝ զոր լաւատեսութիւն կ'անուանենք, երբեք չդադրիր բաղձալի ըլլալէ կնոջ մէջ, այր մարդուն ընկծեալ և յուստհատ վիճակը արդահատելի է բայց տանիի, սակայն այն յարկին տակ ասպիրի յուետես կնոջ մը հետա, անհանդուրժելի է այդ. այն կինը ընտանեկան յարկին մէջ՝ որ սպաւնացող տմակերուն տակէն գիտէ յուստի նշոյլ մը նշարել, այն որ ժամանակ չըթունքներուն վրայ կուրծք կուտայ գժուարութեանց, այդ կինը իր տան նախախնամութիւնն է և ո՞վ չհամարկորովի և ժամանակ այդ էակին վրայ :

Բօր կ'ըսէ «կինը միշա կ'իշխէ իր ամուսնոյն վրայ առանց երսեք զգալի ընել տալու իր իշխանութիւնը, իր սիրուն համակերպութեամբ կը հրապուրէ իր այրը, սակայն իր այդ համակերպութեան մէջ կը կայանայ իր տիրապետութիւնը» :

Հոս Բօր մատը կը դնէ կնոջ ամէնէն հիմնական յատկութեանը վրայ, կինը կը համակերպի որ յաղթէ «She stoops to conquer,, իր այս հակումը եթէ համակրութեան հանդիպի «սրադատութիւն» կը դառնայ, իսկ եթէ անտարբեր որտի մը հետ գործունենայ, կ'այլտաերի ու «խորամանկութիւն» կը կոչուի :

Բօր երկու սեռերը իրարու հետ բազգատելով կ'ըսէ «կինը կակուղ այր մըն է», ամբողջ սեռ մը մէկ ջուրալ լուալ անիրաւութիւն է անշուշտ. կարելի չէ զամոնք չափել միեւնոյն չափով,

քանզի այր մարդուն գարերու իմացական գործունէութիւնը անմիշ պէս պիտի ջախչախէր կինը որ հազիւ կը սկսի խլոտիլ իմացական աշխարհին մէջ» :

Քոլրիճ անդամ մը բաժականառի մը մէջ կ'ըսէր «այրը երկու էակներուն գերագոյնը ըլլալ ստհմանուած կը թուի, սակայն եթէ իրականին գանք, կարծեմ կիները ընդհանրապէս այրերէն աւելի գերադաս են» :

Ասկէ աւելի արդարացի կարծիք չէր կրնար յայտնուիլ. անմէնքն ալ հաճ և գոհ թողած ըլլալու են սեղանը. այրը իր սահմանեալ գերակայութեամբ հազարտ, խոլ կինը իր ձեռք անցուցած գերադասութեամբ գոհ:

ՊԱՅՏԱՌ Յ. ՏԱՅԵԱՆ

Դ Ր Ա Կ Ա Ն Ն Ո Ւ Է Ր Ն Ե Ր

Ամասիայէն Սմբատ էֆ. Ֆէրհատ՝ տեղւոյն աղջկանց վարժարանին համար մէկ տարեկան, և Պօլսէն գրասէր անձ մը՝ կեռարիոյ Արամեան վարժարանին համար կէս տարեկան Ծաղիկ նուիրած ըլլալով, առաջինը և թիւէն և երկրորդն ալ, Զերդ թիւէն սկսած ենք զրկել իրենց հացէներուն:

Ա Լ Ի Ր Տ Ի

Վէրտիի կենսադիրներէն ամէնէն նշանաւորը եղած է Արթիւր Բուժէն որուն զիրքէն կը քաղենք Վէրտիի կեանքին մէկ համառօտ պատմութիւնը:

Վէրտի ծնած է 1813 Հոկտեմբեր 13ին Ռոնդոլի մէջ, մինչ կենսադիրներէն շատերը կը կարծեն թէ 1814 Հոկտեմբեր 9ին Պիւսէթօ ծնած ըլլայ, ինչ որ սխալ է: Իր ծնողքը, միջակ դասակարգի մարդիկ, պղատիկ պանդոկ մը կը բանեցնէին Ռոնդոլի մէջ, որ Բարմէի գքսութեան մէկ պղտիկ գիւղն էր հազիւ 200 բնակչութիւն: Պանսկոկ-սրճարանին հասոցիթը շատ քիչ ըլլալով սովորուած էին անոր կցել նպարեղէնի և ըմպելիքի մթերք մը. այսպիսի միջոցներով հազիւ կրցած էին իրենց խեղճ պիւտձէին մուտքը ելքին հաւասարեցնել, երբ ծնաւ պղտիկ ժողէփ որ նոր ծախքերու դուռ բացաւ:

Ռոնդոլի գիւղը երբեմն շրջուն նուազածուի մը այցելութիւնը կ'ընդունէր որ ողորմելի ձայներ կը հանէր իր հութիւն դարձած ջութակով: Այս մարդը յաճախ կը կենար պանդոկին դրան առջեւ

քանի մը ժողովրդական երգեր նուագելու համար, որոնց փոխառէն առատապէս կը վարձառուէր:

Պատիկ Վէրտի որ բաւական մեծցած էր, նուագածուին եկած օրերը բոլորովին կը փոխուէր, յափշառակուած մափի կ'ընէր զայն, հետզհետէ կը կապուէր անոր, դէպի այն կը դիմէր ինչպէս ծարաւ մարդ մը որ կը յարձակի հեռուէն աեսնուած աղբիւրի մը վրայ, առանց մտածելու որ յատա՞կ թէ պղտոր է ան:

Երջուն նուագածուն որ Պակասէ կը կոչուէր, առաջին կայծը եղաւ որ մեծ երաժշտագէտին հոգւոյն մէջ արծարծեց կրակը և արուեստագիտական ներշնչումները: Պատիկ մանչուկը առշած կը մնար Պակասէն մտիկ ըրած ատեն և այդ անկապակից խաղերը իրեն համար իտէալ լեզուի մը, որ իր հոգւոյն կը խօսէր, անորոշ բայց իրական արձագանքն էին.

Պակասէ իր աղբիկարութեան մէջ իսկ ինքինքը հպարտ կը զգար տեսմելով որ անզուսպ հետաքրքրութեան մը առարկան եղած է: Քիչ քիչ մկամ համակրիլ տղան և իր, համեստ պամագուկին առջեւ այցելութիւնները հետզհետէ երկարեց: տելին իսկ ըրաւ, որպէս զի իր խեղճ ջութակը, որուն անբաւականութեաննը համոզուած էր, առանձին չըլլայ տղու մը երաժշտական առաջին զարգացման դժուարին դործին մէջ, անոր կցեց թաւ ջութակ մըն ալ:

Երջանիկ օր մը եղաւ այն օրը, երբ մեր պլայլիկը տեսաւ հօրենական տանը առջեւ երկու նուագածուներուն կենալը: Այդ օրը այնպիսի տարօրինակ աղդեցութիւն մը կը կարդացուէր տղուն դէմքին վրայ, որ Պակասէ յուզուած դիմեց անոր հօրը խնդրելու որ արտօնէ տղան նուագի դաս առնելու:

Տրուած խորհուրդը ընդունուեցաւ. ծնողքը, հպարտ՝ մտածելով որ տղան օր մը պիսի կարենայ մոնգոլի եկեղեցւոյն երգեհոնը ածել, բնաւ ընդդիմութիւն չըրին այն կոչման դէմ, դոր ըրջուն նուագածուն գուշակած էր: Տարիներ ետքը, իր յաջողութեանց զէնիթը հասած Վէրտի ծննդալայրէն անցած ատեն գտաւ Պակասէն, ծերացած, անկարող եւ սոխուած տակաւին փողոցները թափառիլ, հոգ տարաւ անոր, գրպանը ուտելիքով լեցուց և առատօրէն վճարեց այն քանի մը եղանակներուն փոխարժէքը զոր ծեր ջութակահարը ածեց իրեն: Շատ անգամ զայն իր քով կը կանչէր. նախկին նուագահանդէսները կը վերսկսէին՝ որոնք կարծես մեծ հեղմանակին մտքին մէջ անցեալ յիշատակներ կ'արթնցնէին: Վէրտի երբեք չմոռցաւ ինչ որ ըրած էր իրեն շրջուն նուագածուն և իրաւամբ, որովհետեւ առանց Պակասէի կրնար իր գիւղին մէկ անկիւնը մնալ աննշան, անծանօթ:

Վէրտի իր փափաքին հասած էր, ծնողքէն՝ նուագ սորվելու արտօնութիւնը առնուած էր, բայց այդ պղոմիկ գիւղին մէջ ի՞նչ պէս սորվիլ, ո՞րմէ դաս առնել, յետոյ, ինչ նուագ ընտրել. որ մը Վէրտի յանկարծ լարաւոր նուագարանի մը տէր եղաւ, տեսակ մը հին ձեւ դաշնակ էրինետե անուն, բայց այն ալ չափազանց հին և մաշած էր. հայրը իր փոքրիկ խնայողութիւններով հաղիւ հազ զայն կրցած էր գնել քահանայէ մը, որուն գործածութեան մէջ նուագարանը իր ստեղնաշարերէն և լարերէն մաս մը կորսնցուցած էր: Նուագարանին ներսի կողմը արձանագրութիւն մը փակցուած էր զոր տաղանդաւոր երաժիշտը սուրբ մասունքի մը պէս կը պահէ իրը յիշատակ իր մանկութեան և նուագի նախափորձերուն: Անա գրուածը. «Ես ինքս Սթէֆանօ Գալվալէթթի, նորոգեցի այս գործիքը, ներքին մասերը կաշխառ պատեցի, յաւելուածական մասեր զետեղեցի վրան. և այս ամէնը ըրի ճրիաբար, միայն տեսնելով պղոմիկ Վէրտիին յարմարութիւնը, ինչ որ բաւական էր զիս գոհացնելու. — 1821 տարի»:

Վէրտի հաղիւ ութը տարեկան կար, երբ սկսաւ ընդունիլ իր ասպագայ արուեստագիտական խսսառմներուն վրայ եղած վստահութեան և յարգանքի ցոյցիրը:

Նուագի մը տէր, դասատուն միայն կը պակսէր, միայն թէ ընտրութիւնը շատ դիւրին եղաւ, որովհետեւ Ռոնդոլի մէջ դաս տալու կարող մէկ անձ մը միայն կար, այն ալ եկեղեցւոյն երգէռնահարը, ծեր Պէսթրօչչին էր:

Տղուն առաջդիմութիւնը շատ շուտ եղաւ, այնքան շուտ որ երեք տարիէն կրցաւ աշակերտը դասատուին յաջորդել: Պղտիկը արգէն կրնար իր հացը շահիլ. Ռոնդոլի եկեղեցին երգէռնահարին կը վճարէր տարեկան 36 ֆրանք, բայց հայր Վէրտիի մէկ խնդրանքին վրայ, զայն 40 ֆրանքի բարձրացուցին: Բայց յուղարկաւորութեանց և հարսնիքներու շահով՝ կրնար այդ գործը 100 ֆրանքի բերել, ինչ որ մեծ բան մըն էր այդ հասակը տղու մը համար:

Վէրտի այնպիսի կէտի մը հասած էր որ իր դասերը շարունակելու համար Ռոնդոլի գիւղին միջոցները անբաւական էին, ծնողքն ալ ըմբանեցին այդպէս ըլլալը և խելացութիւն համարեցին զինքը մօտակայ մեծ քաղաքը, Պուսէթօ զրկել, ուր կրնար առաջ տանիլ իր կիսատ դաստիարակութիւնը և երաժշտական աշխատութիւնները: Որովհետեւ այս ընտանիքին գրամական վիճակը մեծ բարւոքում մը կրած չէր, ուստի Վէրտի ստիլուեցաւ այդ մեծ քաղաքին մէջ հօրը քաղաքակից մէկ կօշկակարին տունը բնակիլ օրական 60 փարայ վարձքով: Քիչ վերջը պղտիկ մանչուկը, որուն

առաջդիմութիւնը շատ արագ էր ու կրնար արդէն կարդալ, գրել եւ հայուել, հօրը պանդոկին հայթայթիչներէն Պարէձձիի քով պաշտօնի մէջ չկարենար իր երաժշտական աշխատութիւնները առաջ տանիլ, բայց ընդհակառակը եղաւ: Անթօնի Պարէձձի իր գործէն աւելի կը զբաղէր նուագով և Պուսէթօյի երաժշտական ընկերութեան նախագահն էր. իր տանը մէջ էր որ բոլոր փորձերը կը կատարուէին, և հոն էր որ հանրային ներկայացումներ տեղիկ'ունենային:

Ուրեմն հոն կը հաւաքուէին բաղաքին բոլոր արուեստագէտները և արուեստակերները: Վէրտի, իր գործը աւարտելէ ետքը, չմոռնանք ըսել թէ պաշտօնին մէջ բնաւ չէր թերանար, կը փութար անոնց քով և ականջները լարած մտիկ կ'ընէր զիրենք այնքան յափշտակութեամբ, որ ծերունի Բրուլէչին, քաղաքին մայր եկեղեցւոյն երգէտնահարին ուշադրութիւնը գրաւեց և հաւանեցաւ անոր դասեր տալ, ինչ որ մեծ գոհունակութեամբ ընդունուեցաւ և Վէրտի ինքզինքը կրցաւ նուիրել այն արուեստին որ զինքը պիտի անմահացնէր: Կ'ըսեն թէ այն նուագարանը, զոր ունէր Վէրտի իր գիւղին մէջ և ուր որ երթար հետը կը պատցնէր, այդ միջոցին այլեւո շատ ծերացած էր, ձայնը մարած, այնպէս որ անգործածելի նկատուեցաւ: Այս անպատճութեան ալ առաջքը առնելու համար, Պարէձձի թոյլատրեց պղտիկ աշկերտին իր աղջկան Մարկրիթին դաշնակը գործածել: Երկու տղաքը զիրար յաճախ կը տեսնէին և այդ օրերէն կը սկսին իրենց սիրային յարաբերութիւնները որոնք ապագային երկուքին միացումովը պիտի վերջանային:

Բրուլէչի շուտով հասկցաւ իր նոր աշակերտին բնութիւնը եւ խառնուածքը: Սրգիլեց անոր դասական գործերէ դուրս բաներ նուագել, միայն կրնար երեւմն երեւմն ինքնատիպ կոորդին արտադրել. երաժշտական ընկերութիւնն ալ իր նոր արտադրութիւններուն ընդունարանն էր, ինչ որ մեծ բաղդ մը եղաւ իրեն համար:

Վէրտի օր ըստ օրէ տւելցուց իր հեղինակութիւնները, մեծ քանակութեամբ երաժշտական կոորդին զիրեց. դաստառն այլ եւս ծերացած ըլլալով՝ գործէ քաշուեցաւ և երաժշտական ընկերութեան մէջ ունեցած տեղը յանձնեց Վէրտիին. անկէ ետքը երաժիշտը ստիպուեցաւ ինքնին աշխատիլ և ինքզինքը՝ սրբագրել ինչ որ մեծ օգուտ ունեցաւ իրեն համար: Ֆիչ քիչ այդ ընկերական շրջանակը սկսաւ նեղ զալ իրեն: Մեծ փափաք ունէր Միլան երթար և հոն աւարտել իր երաժշտական դասերը: Ուզեց քաղաքին conservatoire մանել, իրօք ալ ներկայացաւ օր մը ֆրանչսքօ Պաղէլի, որ զինքը քննելէ վերջը ըստ թէ զինքը իբր ա-

շակերտ չէր ընդուներ : Վէրտի այդ դէպքէն վերջ այսպէս կը գրէ . «Conservatoireին մէջ տեսա՛լ մը քննութիւն անցուցի ն'րկայացնելով յօրինած կտորներս և Պաղելիի ու ուրիշներուն առջեւ դաշնակի վրայ բան մը ածելով : Ութը օր ետքը ծեր Խոլային ներկայացայ, որուն մասնաւոր յանձնարարագիր տարած էի դասաւուիս Ֆէրտինանտօ Բրօվէչչի կողմէ , հասկնալու համար քննութեանս արդիւնքը, Խոլա ըստ . «conservatoire մի մաներ, այլ քաղաքին մէջէն դասաւոր մը ընտրէ», ինքն ալ իր կարգին յանձնարարեց Լավինեան, ասկէ զատ բան մը չհասկցայ այդ օրուան արդիւնքին վրայ, ոչ ոք հարցումներուու պատասխանեց :

Վէրտի հետեւեցաւ Խոլայի խորհուրդին . Լավինեան ընտրեց իրը ուսուցիչ որ առաջին դասէն խոկ գուշակեց իր աշակերտին համեմարը և միշտ կ'ըսէր Պարէճճիի, երբ պղափկին վրայ լուր առնել գար, — ասիկա շատ առաջ պիտի երթայ և պատիւ պիտի բերէ իրեն ու կառավարութեան :

Լավինեա չէր սխալեր, իր գուշակութիւնը քիչ ատենէն պիտի կառարուէր :

Ահա այսպէս սկսած է կեանքը իտալացի մեծ արուեստագէտին որ ամբողջ կէս դար մը ֆայլեցաւ երաժշտական հորիզոնին վրայ : Զէ եղած արուեստագէտ մը որ Աիդաի եւ Falstaffի հեղինակին չափ յարգուած ըլլայ . յարդանք կ'ըսեմ և ոչ թէ հիացում, որովհետեւ մարդ կրնայ հոգեկան վիճակի մը մէջ մէկուն վրայ հիանալ առանց զայն յարգելու, քանի որ այս վերջինը աղդեցութեան մը արդիւնքը չէ, այլ արամարտանութեան մը եղբակացութիւնը :

Վէրտի հեղինակած է բաղմաթիւ կաորներ, որոնց մէջ նշանաւոր եղած են Աիդաէ և Falstaffէ զատ Force du Destin, Trouvère, Don Carlos, եւայլն :


Հեղինակը հակառակ իր գեղջուկ ծագումին, բարձր գաղափարներ և զգացումներ ունէր, կտորի մը ձեռնարկելէ առաջ կ'ուսումնասիրէր ժողովուրդին երաժշտական հակումները . չկայ երաժիշտ մը որ իրեն չափ ժողովրդականութիւն չահած և փնտաւուած ըլլայ :

Իրմէ շատ աւելի բարձրեր կրնան եղած ըլլալ, բայց ինք է և պիտի մնայ ժողովուրդին նախասիրած հեղինակը երաժշտութեան մէջ : Սա ձշմարիտ է թէ, բոլոր ողբերգութիւններուն մէջ քիչ մը ուժգին երբեմն ալ կոչտ հանդիսացած է, խաղերուն կաղմութիւնները հովուերգական մեզմութիւնէ աւելի իրական կեանքի մը, տառապող հոգւոյ մը աղաղակն են ; Ամէն վայրկեան իր քաշած

Նեղութիւննրը և պատահած դժուարութիւնները կը պատկերանան
զինքը մտիկ ընողին աչքին առջեւ:

Բայց վէքափի կրյած է այդ կեանքի պայքարին մէջ յաղթող
հանդիսանալ և միշտ առաջ երթալ . նոյն իսկ վաթուոն տարեկա-
նէն ետքը շարունակած է իր գործը և միշտ յարմարած ժամանա-
կին ճաշակին ու զգացումներուն, այսպէս յարատեւութեան եւ
հաստատամութեան կենդանի օրինակը ըլլալով բոլոր արուես-
տագէտներուն :

ԶԱՊԵԼ ՀԱՄԲԻԿԵԱՆ



X . . . ի՛ւ

Բզզոյշ խայեր, տղկար ձայն մը կերկերուն
Հսքափեցին երազանիկ դողոջուն:

Դեմքս զըտայ ըզբեզ զեղուն մի խանդով,
Թըրուար տըմոյն շըրքանց վրայ վառ ժըպիս,
Ու սիրոյդ հուր այժերուդ մէջ հոգեքով,
Ուր կարդայի ահեղ խըռովին հոգիիդ.
Ըզզայի թէ ինչեր կ'անցնին կոյս սըրսէդ,
Տաֆ բառ մը դուն կը յուսայիր ինձնէ զէր,
Հուս մը ձեռին, կամ ժըպիս մը սիրական
Կըսպասիր . . . պատրանի դառն եղաւ սական:

Փունջ մը հոտաչ, ովկեան մըն ալ արտասուժ
Սիրոդ սըրսիդ ինձ յայտնեցին ահեղ սուզ:

Լըռին, յուզուած, այժըն այժին մէջ մընար,
Կըդայիր տալ դոգես հոգիդ անձկալի,
Հիւանդ կուրծընդ միշ կը հեւար անդադար,
Կարծես պատուր յուզումներէդ դառնայի:
«Քեզ կը սիրեմ» մրմիշեցիր, «չե՞ս սիրէր . . . »
«Ո՛չ» պատասխան տրաւ սիրըս անտարքէր:
Դըրուխտ ինկաւ կուրծիդ վրայ սիրայոյզ,
Ու հո՛ն տեսար անմուն սկըզ, բայց անյնիւ . . . :

Քանի՛ տրխուր, տեսնել զինքը որ կուղայ
Մի սիրամերժ սըրտի հանդեպ անզգայ:

Չեռքս առիր դողոց ձեռփիդ մէջ փափուկ,
Հառաջներովդ այրեցիր մորքն սառ ձեռփիս,
Չուր խնդրեցիր այսկա արցունի խուսափուկ,
— Անկեղծ նշանն անկեղծ սիրոյ, ո՛ հոգիս,—
«Աւաղ, չե՞ս սիրեր, անզո՞ւթ» դուն հղծեցիր
Լաղահառաջ, յուզումներեղ մօացիր:
Խսկ ես՝ խրխս, մողեղին տեղ ցոյց տայի
Դուռն ուրկէ դուրս փողոցն եր զուռ, ամայի . . . :

Ն. Աբիկեսն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆ

Կ Ն Ո Զ Մ Ը Ն Ա Մ Ա Կ Ն Ե Ր Ը

Գրեց՝ ՀԱՅԿԱՆՈՅԵ ՄԱՍԻՎ

~~~~~

Կալաց, 16 Օգոստոս 1900

Պատի՛կ Մայր,

Եթէ քանի մը օրերէ իվեր քեզի չկրցայ գրել պատճառը այնէ որ չափազանց նեղուած՝ և զրիթէ տեսակ մը ընդարմացած վիճակ ունէի Տիկ. Քլառայի մեկնումին առթիւ: Օ՛հ, չես կրնար երեակայել, մա՛յր, թէ որչափ տառապեցանք ես ու Ժիւլ, զինքը շոգեկառքին յանձնելէ վերագարձնուս: Իրաւ է թէ պղափկ միջոցի մը համար կը մեկնէր, բայց նորէն չէինք կրնար համոզուիլ այդ իրողութեան: Վիշնաա մեկնեցաւ, անզայման միջոցի մը համար, ուր մէկ քանի քուղէններու ձեռք անցուցած իրաւունքներ կարդի զնելէ վերջ պիտի վերադառնայ նորէն Կալաց: Այդ ժամանակը թերեւս աւելի երկայն տեւէ, և թերեւս աւելի կարճ, այդ ոչ մէկերնիս գիտենք: Բոլորովին մտերթական պահ մըն էր, մեր ողջերթի հաւաքումը կայարանին մէջ, միայն չորս նոդի ներկայ էինք հոն. Տիկ: Քլառան՝ որ գուցէ պիտի թուէր մեր ձեռքէն, Ժիւլ, ես և երկաթուղիի գլխաւոր պաշտօնեաններէն չէկ երիտասարդ պարոն մը,

որ տիկինին համակիր ծանօթներէն մին է եղած կարճառոււ տեսակացութենէ մը ի վեր : Կը տեսնե՞ս, թէ այդ կինը մոգական չես դիւ աեր լինչը ունի, հակառակ իր ձերմկելու . հակ զլխուն, զիւժելու ամէնէն եռանդուններն ու ամէնէն անտարբերներն իսկ, իր համակարելի գայցութեամբ : Բայց այդ չէ որ լսել պիտի ուզէի ես հիմայ . կ'ուզեմ անզբադառնալ նորէն ծշմարտապէս յուզիչ և սրտազբառ պահուն զոլ անցու ցինք կայարանին մէջ, ածուխին և մուխին իխուս ներշնչումներուն տակ : Անդամ մըն ալ առկէ առաջ զգացած էի այս տպաւորութիւնը, երբ դուն և մեր բոլոր մաերիմները զիս առ մուսնոյ յանձնելիք Սիրքէնձին, հոյ հաստատուելու համար : Այդ վայրիկանն ալ աչքիս առջեւ բերելով՝ կրինապէս յուզուած էի, նոյն պահուն ամէնէն սիստը երանդներով կեանքը կը պատկերանար աչքիս, ու հազար զգայնական տարօրինակ մտածումներ զիս կ'ընկնէլին : Քանի կը սեսնէի այդ Քառմէն Սիլվայի և քու դիմագծութեանդ մէջ տարութերով տիկին Քլառան, որ տիսուր էր չափաղանց իր մեկնումին համար, այնքան սիրու կ'ելլէր : Իր խաժուկ եւ անըրշային աչքերը մուտացութեան մը անհուն սահմանը կ'եղերէին կարծես, և ինծի այնպէս կը թուէր, յուզմանս մէջ, որ անոնք այլեւս չպիտի գգուէին մօտաւոր մտերութեան մը բաղձալի իրականութիւնը . չէի յագենար իր խոպանները ընդերկար ընդերկար դիտելով, և անոնց ամէն մէկ կլորիկ ծալքերուն տակ ընտանեկան գաղտնիքներ պահուած կը գուշակէի, իր անձին համար վտանգաւոր, վասակար տնակնկալներ, անյայտ վիշտեր վերջապէս, ուրոնց ամէնուն կը կարծէի թէ զո՞ս պիտի երթար տիկին Քլառան . այս յուռութի նախողուշութիւններս կը վարանէի սակայն պարզելէ ընկերակիցներուս, վախնալով անոնց այրական կծու ծալքանքներէն, այն յոխորա եսութիւններէն, որոնք այրերուն միայն յատուկ են : Վայրի եղնիկի մը պէս կը գողդողայի միայն, և իմ վհուկի մտածումներս զիս կ'ամրապնդէին երկչու բնազդիս մէջ : Իրաւունք ու նէի թերեւս, կամ բնա՛ւ, այդ՝ ապագային պիտի յայտնուի, ա՛յն ատեն՝ երբ վերադառնայ, ամէն պարագայի մէջ կանացի ակարութիւններ են ասոնք, որ մեր զգայնուառութիւնը, մեր հոգին կը յատկանցեն հազորդական թրթռացումներու մէջ :

Վերջին պահուն երբ իր նուրբ ու ուկրուտ ձեռքը յարգանքով մը կը սեղմէի, հիւանդութեան պէս սարսուռ մը անցաւ գլխէս մինչեւ տոքս, որուն նկատմամբ անտարբեր չմնացին ժիւլ և շէկ պարոն Խօմիուռը : Ժիւլ անհանգիստ կը թուէր նաև, բայց անօրինակ գուրդուրանքով մը իր բազուկովը ամրապնդեց զիս մէջքէս : Միւս երիտասարդը նուազ խոհուն չէր : Իր անորոշ գոյսով աչքերը բանի մը կը մտածէին, թէև պաշտօնին բերմամբ ա՛նքան վարժ ըլլա-

լու էր ինք սրբթեւեկութեան գործերու : Իր լայն , անձեւ ու ցցուն ուսերը որոշապէս թուլութիւն մը կը կրէին , յայանի էր , վասն զի իր վերարկուին դրսաննարուն մէջ անցուած ձեռքերը տակաւ վար կը հակէին , պաշտօնական երկայն ու լայն վերարկուին ևտին շեղ ու կողմնակի ծամածառումներ մը յառաջ բերելով : Այս դիրքին մէջ երկար մնաց . մինչեւ որ վերջին պահան վակոնին դռները գոցուելուն ժիւլ օդնեց տիկին թլառային իր քղանցքները դրան ճեղքին մէջ չճմռթկելու ստիպողական ժողվոտուքին : Օտարականը սառ մտածկոտութեամբ մը պաշարուած էր , որ միշտ գաղտնի մնայ մնէ թէպէս . բայց ամէն տարակոյաէ վեր , չափաղանց զգացուն բնութեան մը հետեւանքն էր , որ կ'արգիլեր զինքը պերճախօս ըլլալէ , ինչպէս նոյնը ըրած էր ամէնուս : Բայց ան անբաղդատելիօրէն տարբեր բան մը ունէր , զոր չկրցանք կուհել : Մինչեւ շոգեկառքին առաջին սոյլը նոյն անշարժ դիրքին մէջն էր , իրեն ուղղած հարցումներուն հազիւ պատասխանելու չափ յօժարութեամբ : Երկրորդ և վերջն սոյլն միայն իր ժօքէյը վարժ չարժումով մը վար առաւ զլինէն , ու կեցաւ այդպէս մինչեւ որ առջեւի անիւսները առաջին գանդաղ թաւալում մը առին , և ածուխի փոշիով թանձրացած շոգին իր ոլորապտոյա ու յործանուտ գարգմանակը ոլորտկեց այդ ճնշուած մթնոլորտին խսուերուն մէջ , եւա նդուն ու ջլտապիրկ բարախումներ տալով մեր սրտերուն երկար արձակուած ակնարկներու մէջ : Երեքս ալ մեր ծանրացած դլուխները գացինք տաքցնել մօտակայ զրոսավայրի մը վիէննական ազգու գարեջուրի փրփուրներով : Մեզի ոկտ ըրին նաեւ խուռն լնատանիքները , զորս մներ յուղումէն չէինք նշմարած իսկ բաժանման որանին մէջ : Այս մթնոլորտին մէջ անկարելի էր զուարթ դէմք մը նշմարել , ոչ ոք արդէն մտքէն կ'անցընէր իրարու վիճակ սեղեկացնով նայուածքով մը չափչիւլ զիրար . վիշտերը կը հալածուէին կարծես բդարկէուրի առատ սպասումներով : Տաք ու անստանելի գարձած էր օդը . ազանդերներու զանազան իրար չըռնող պէսպիսութիւններով կը ծանրաբեռնուէին մեր սոտամոքները : Դինովութեան հետեւանքով գարեջուրի գաւաթին մէջ ինկած հաւկիթի փշուրներ , սանտուիչի կրծած ու մուցուած կէս պատառ մը , ձկնուիթի սալատին մէջ ինկած քօննիշնի կէս մը , ամբողջ սիրա խառնուուք երեւոյթ մը կուտար մեր սեղանին , որուն վրայ սակայն հետզհետէ ապսպամնքները կը բազմապատկուէին ժիւլի և Պ . Խօմիտսի կողմէ : Այս չէկ ուզարելու բարեկամնիս կը բաւականանար միայն իր գարեջուրի գաւաթին մէկ ու մզով յատարկը ըերելէն վերջ ձինկիթի մէջ խառնուած խսզի երշիկ մը ուտելով առանց հաճարի հացի մը օժանդակութեան : Ժիւլ ու ես ամէնէն ծանրացած գլուխները կը կրէնք : Ժիւլ մա-

նաւանդ մրցման ելլելով օտարական պարոնին հետ, աղէկ մը քաղաքը տուած էր, և քովէս պղափկ կամիթներով՝ անհանգիստ կ'ընէր զիս կամացուկ մը, բարակ սեւ պեխերուն տակէն ծիծաղի մը ձնչուն ազդեցութիւնը չկրնալով զուղել: Իմ առաջարկութեամբո ոտքի ելանք և սիրալիր բարեւներով իրարմէ զատուեցանք, նոյն գիշերուան համար պարմոք մեր առոնք ճաշի հրաւիրելով:

Սյդ գիշերն ալ թէպէա զուարիթ ըմպելիներու աղդեցութեան տակ՝ բայց բնաւ չմուցանք տիկինն Քլառային մեկնումէն կրած ազգեցութիւննիս: Անոր գալուստին համար ամէնէն փութկոս երազները կը հիւսէ Պ. Ռոմիոս, զմեղ յուսադրելով:

Սյսպէս, մամաս, երկուք ենք առ այժմ, և միշտ երկուք պիտի մնանք, կը վատահեցնենք զքեղ... մինչեւ որ տիկին Քլառան դայ:

Շատ երջանիկ եմ հա, անհոգ ըլլաս. Ժիւլս պահապան հրեշտակի մը պէս իր պաշտպան բազուկները չի հեռացներ երբեք վրայէս:

Բնդունէ իր ու իմ որդիական զգացումները:

Աղգիկ, Լիօն

## ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԶՈՐԵՔԱԲԹԻ

«...Կը հերքեմ թէ յանցաւոր ըլլայ անիկա: Պիտի բաեմ ձեղի թէ այս կինը սիրուն, հրապուրիչ ստեղծուած է, իր ժախտներով մարզոց սիրալդիւթելու համար: Ուրիմն սնպարտ արձակեցէք դայն իր սիրոյն պատճառաւ՝ իր ժավուներուն պատճառաւ:

ԹԵՐԹԵՐԸ

Եւ արդարեւ անպարտ արձակուեցաւ այն կինը որ զաւկը ներուն ձեռքէն իրենց հայրը խզած՝ կնոջմէն իր ամուսինը գողցած և հարիւրաւոր մարդոց քրտմնքովը շահուած զրամները յափշտակելով՝ իր երջանկութիւնը, իր արդուղարդը միայն խորհած էր:

Անպարտ արձակուեցաւ որովհետեւ կը սիրէր, սրովհետեւ հըրապոյր ունէր:

Ահաւասիկ կնոջ լնկերական էն մեծ յաղթանակը, և բուն իսկ փէմնիպմը շատերու համար:

Այսուհետեւ ֆէմինիսդները կրցածնուն չափ թո՛ղ աղաղակն որ իրենք ալ էրիկ մարդոց պէս աշխատիլ կուզեն, վորձեն թող որքան որ կը յաջողին՝ աշխատութեանց նոր ասպարէզներ ոտեղծել, թող բողոքեն թէ էրիկմարդոց հաւասար նկատուիլ կ'ուզեն և հաւասարած նկատոն թող լինքինքնին, եթէ հոն չեն դանուիր արդէն:

Սակայն էրիկմարդուն հետ մուաւորական հաւասարութեան ո՛ր զէնիթին վլայ ալ գոնուին, երբե՛ք չեն կրնար ունենալ այն առաւելութիւնները զորս ունի ծշմարիտ կինը, որ կանացի չնորհ, հրապոյր ունի:

Երկու կնոջական գերադայն զօրութիւններ:

Երբ այս առաւելութիւնները կորոնցնէ կին մը, ինչ որ անխուսափելի հետեւանքնէ ֆէմինիզմին, ըլլայ այն կինը որ սիրել չի տէր, որուն հոգին գձուձ հաշխներու բոյն մըն է, և փոխանակ պարիկներու երազանքը պատճառելու, անախորժ, պժգանքով լեցուն տպաւորութիւն մը կը թողու միայն:

Այն առեն կը սկսի կնոջ բուն անկումը թէև երեւոյթէն բարձրացած կարծուի:

Եթէ Տիկին Մէրէլլին ալ ֆէմինիսդներու պէս ծխեր, անոնց պէս օրն ի բուն վաղէր ասդին՝ չնչասպառ յոգնէր, անհնամք դէմք մը մուրուած ձեւքերով, հաստ կօյիկներու մէջ ամիսփուած ոտքեր ունենար, առահովաբար մարդոց սիրոը հրապուրած պիտի ըլլար և ապահովաբար ներման պիտի չարժանանար:

Կը մոածեմ որ ֆէմինիստ կին մը էրիկ մարդուն առտիճանակից ըլլալու բոլոր առաւելութիւններով պիտի կրնա՞ր այս յաղթանակը տաճիլ:

Բնութիւնը կնոջ միակ գերբնական ծիրք մը տուած է. հրապոյր, որուն քով բոլոր երեւակայուած բարձրութիւնները կ'անշքանան:

Ֆէմինիսդներու ըրածը դարդի տեսակ մը պակասութիւն՝ ըլլութեան դէմ մեզանչող ապերախտութիւն մըն է. քանի որ իրենց արուած յատկութեան արժանիքը չճանչնալով, կ'ելլեն էրիկ մարդոց կենցաղին կաշութիւնները ձեռք բերել կ'աշխատին:

Տիկին Մէրէլլի բնութեան դէմ մեղանչած չըլլալուն համար արդարեւ վարձատրուեցաւ:

Ուրեմն ո՞րը աւելի զօրաւոր է, ֆէմինիզմը թէ կանացի չնորհը, որ կնոջ համար արդէն գերազանց պատռամնդան մըն է:

Իրաւ որ շատ անխմաստ է, երբ մաս մը կիներ այդ բարձունքէն իջնալ կը փափաքին, անփափկանկատութեան, ստորին հաշիւներու, տաժանքի, փոշիներու և հայնոյանքի ձորին մէջ,

Ճոր մը ուր գացող կիները վստահ եմ թէ. ես գառնալ կը բաղձան :

Սակայն, սիրուն ֆէմինիսդ բարեկամուհիներս մի վշտանաք, ու ձեր խոժոս նայուածքներով որ ձեր արդուր գէմքին ալ չլայշեր մի շանթահարէք զիս, և մի գատապարատէք որ՝ Մաղթաղինէն ալ աւելի մեղապարատ կին մը իր զիւթանքներուն համար կը չքմիղացնեմ ու... ձեզ կը բամբասեմ. երբե՞ք :

Կ'երդնում... նուիրակոն ֆէմինիզմին վրայ որ ձեզ չեմ լամբասեր, միայն կնոջական հրապոյլին վրայ խօսեցայ, որովհետեւ զօրաւոր ապացոց մը ունէի, և կ'արժէր որ քանի մը բառ ըսէի, որ ոչ հրապոյրին առաւելութիւնները բարձրացնելու հանգամանք ունի, ոչ ալ ֆէմինիզմը անչքացնելու նարատակ :

\* \* \*

Արեւուն տակ նոր բան չիկայ կըսեն մարդիկ, մինչ ես պիտի ըսեմ որ ամէն վայրիկեան անակնկալ սիրութիւններու կը հանդիպինք :

Մինչեւ հիմակ գիտէի որ գարձողը երկիրն է ոչ թէ արեւը. գիտէի որ մեր գրագէանները վիլլաներու մէջ չեն ապրիր, գիտէի որ գարնան արշալոյնները աւելի պերճաշուք ու սիւքը աւելի մեզմ փայլայանքներ կ'ունենայ, կ'երեւուկայէի թէ մարդիկ ձամբարդ գութեանց չնորհիւ տշխարհի իմաստուններուն կարգը կը դասուին, սակայն բնաւ չէի լսած որ, այնչափ միամիտ մարդիկ կը գտնուին որ իրենց մէջ գտնուած սեւ ադամանդի մը յարգը չի ճանչնալով ձեռքէ համեն :

Ահաւասիկ նորութիւնն որ մը ոչ Ամերիկայէն եկած է, ոչ ալ եանքիի մը մէկ արտակարգ յլացումն է այլ... պարզապէս մեր գրականութեան մէկ նորկայացուցիչէն, որ Արեւ. Մամուլի վերջին թիւով այս յայտնութիւնը կ'ընէ, վերջերս Բարիդ մեկնող գրագիւտունի մը նմանցնելով սեւ առամանդի :

Պլատիկ պատմութիւնն մը այս առօթիւ կ'ինայ միտքս զոր առենոք մամիկէս լսոծ եմ, և քիչ մը նմանութիւն ունի այս խընդրուն հետ :

Մամիկիս ծանօթներէն մէկը փայլուն դիրքի տէր մարդ մը, չնորհիւ իր վայսառուական գարձուածքներուն, շատ կարեւորութիւն տուած է եղեր ինքովինքն :

Մամիկս կը պատմէր թէ այս մարդը ամուսնանալու համար՝ պղտիկ հաշւով հարիւր մալաքօֆաւոր օրիորդներու աղջիկուես գացեր է. ամէն առն դգալ մը անուշ ուտելով : Բայց աղջիկ մը իր գնահատումին չէ կրցած արժանանալ, այնքան հպարտ է եղեր իր դիրքին համար, և անամնելի կերպով յաւակնոտ իր գաղափարներուն մէջ :

Օրին մէկն ալ, անտինկալ կերպով կը յետաձգէ ամռանանաւ լու նպատակը, ու կը մնկնի Դ. գիւղը՝ ուրկէ լուր կուգայ որ իւրեն պարտական գիւղացիներէն մէկը՝ մնանկանալու մօտ է:

Պարտականին ու պարտապահանջին միջեւ պարզուած տեսարանը թէեւ մամիկու պատմած էր, սակայն մոռցած ըլլալուս համար բուն նիւթին անցնելով, ըսեմ թէ Պ. քաղաքացին՝ իրբու մնծահարուստ մէկը, իրրեւ գիրքի տէր մարդ, իրրեւ առեւտրական հեղինակութիւն ունեցող անձ՝ ձևարտապէս կ'առասուածանայ պարզուկ գեղջուկներու աշքին:

Անոր քոյլ նստիլ, անոր սեղանակից ըլլալ, անոր հետ խօսիլ, ամէնէն փայլուն պատիւը, էն մեծ չնորհքը կը նկատուի եղեր գիւղիներուն համար:

Իրիկուն մը, գիւղ հասնելէն մէկ երկու օր ետք, տարիքոտ մշակ մը քամի մը ընկերներով՝ իրրեւ գիւղին ներկայացուցիչները՝ կ'երթան իրենց խոնարհ մնծարանքները դնելու մնծանուն քաղաքացին աւջեւ:

Խօսակցութեան մէջ, ինչպէս կը պատահի, գիւղացիներէն մէկը կը պատմէ թէ, այդ օրը, արտօ հերկած պահուն, գեղինով կարմիր գոյն ունեցող մետաղի կոյս մը դատձ է, բայց ինչ ըլլալը չնասկնալուն մէկդի նետահեր է:

Մեր քաղաքացին կը հետաքրքրուի, հոգին մէջէն, կոյտ մը մնատագ գեղին, կարմիր գոյն ունեցող, մի դուցէ... եւ բերել կուտայ:

Կը զնիէ, կը գիտէ, ասդին, անդին կը դարձնէ ու վերջապէս վճռական շեշտով մը կ'աղաղակիէ՝

—Միամիտ գեղջուկներ, այս կոյտը ոսկի է ոսկի և դուք յարգը չէք ճանչցեր:

Երեւակայեցք ինչ յուղում պատճառեր է այդ յայտնութիւնը խեղճուկ գեղջուկներու միաքին մէջ:

Սակայն ինդիրը սոսուգւելէ ետք կը յայտնուի թէ՝ պարզ երկաթի կտոր մըն է եղեր մշակին դասձը:

Այսպէս ալ մեր գրականութեան մէջ ինկած սեւ տղամանովն համար ալ՝ չարամիտները կ'ըսեն թէ Թէյքսի կեղծ աղամանովներէն է եղեր:

# ԹԵ Ի՞ՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Ն Մ Ս. Ս

## ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՄԷՀ.—

ԼԱԲ ԸՆՏՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

Հեղինակ ԲՈԼ. ՄԱՆԹԵԿԱՅՅՅԱ.

Մարդաբանութեան ուսուցիչ եւ անդամ հայոց ծերակոյշին

Երկու մեծ ուղիներ կ'առաջնորդեն ամուսնական աղիտարեր «այո՛»ին, ահարկու միավանկ մը, որ մեր երջանկութիւնը կը վճռէ, այն «այո՛»ին՝ որ կրնայ դրախտը պարգևեւել մեզ երկրի վրայ և կամ գժոխաքը՝ օրը ամբողջ քամնըչորս ժամ, ու ասիկա՝ տարուան երեք հարիւր վաթսունըհինգ օրուան մէջ անընդհատ։ Կամ նախ սէր եւ ապա ամուսնութիւն։ Եւ կամ նախ ամուսնութիւն եւ ապա սէր։

Ո՛րն է լաւագոյնը այս երկու ուղիներուն. արդեօք ա՞յն որ երկու հոգինոց դրախտը կ'առաջնորդէ ապահովութեամբ։

Սնառարակոյս, տեսականօրէն, սա պատախանը կրնայ տրուիլ. նախ սէր և ապա ամուսնութիւն։

Սակայն, գործնականին մէջ, միշտ այսպէս չէ։ Շատ մը սիրային ամուսնութիւններ գէշ վախճան կ'ունենան. մինչ պատշաճութեան կանոններուլ կնքուած ամուսնութիւններ, ուր բանականութիւնը աւելի զօրաւոր կը բրդի քան սիրու, լաւ վերջաւորութիւն մը կ'ունենան։

Խոչո՞ւ այսպէս։ Եթէ երբեք տեսականը ձշմարիտ է՝ պարտի գործնականին հետ համաձայն գալ. քանի որ գործնականը կը հեղառակի տեսականին, սխալի մը արդիւնք պէտք է եղած. ըլլալ։ Այդ հակասութիւնը դիւրաւ կը բացատրուի, երբ մտքի առջեւ բերուի սա պարագան թէ սէր կը կոչեն կին մը վայելելու տենչանքը, քանի որ այդ տենչանքը ինքնին չի բաւեր ամոլի մը երջանկութեան։ Իրենց ձշմարիտ անունով կոչեցէք սէրն ու բղջախոնութիւնը, այն ատեն իսկոյն մէջտեղէն պիտի վերնայ

շփոթութենը . այն ատեն իր բոլանդակ գեղեցկութեան մէջ պիտի փայլի սա նուիրական վարդապետութիւնը . նախ սկը եւ ապա ամուսնութիւն:

Երբ բուռն սէր մը կը զգայ մարդ . և կը հարկադրուի քաղաքավետարան դիմել՝ իր աենչացած կոնջ ամուսինն ըլլալու համար , նոյն իսկ ամէնէն կարծրասիրտ ցոփակեացը , ամուսնութեան ամէնէն թունդ հակառակորդը կոնջական առաքինութեան ու Օրինադրքին առջեւ կը ծոէ գլուխօք , և կ'ամուսնանայ :

Խորտութորտ ճամբայ մըն է , գահավէժներով ու որոդայթներով լեցուն , որ կրնայ երջանկութեան ուղին առաջնորդել երկու հոգիներ : Մերթ զգայարանական աենչսնքին տակաւ կ'ընկերանայ որսերու աղնիւ գտչնակցութիւնը , և կը պատահի որ անօթութիւնը յագենայէն յետոյ իմացականութեան ու գորովի աւելի վասիուկ համադաշներու . ախորժը կը մեայ : Բղջախոնութիւնը սիրոյ գոխսակերպել՝ տաժանելի աշխատութիւն մըն է , բայց արժանի՝ կանացի նուիրական առաքինութեան : Ու կինը յաճախ կը յաջողի այդ բանին մէջ : Սակայն պէտք է որ գերազանց կին մը ըլլայ՝ անյաջող չելլելու համար , տեւական զգացումներով ու մտածումներով օժտուած , երբ սիրային վայելքը հանդարտեցուցած է զինքը և տարիքն ալ քօղարկած՝ իր զեղեցկութիւնը : Լաւագոյն կ'ըլլայ որ իր ամուսինը ունենայ ընտիր հոգի մը , կարող՝ գնահատելու այդ յարատեւ ու ստոցդ առաքինութիւնը , ձեւին գեղեցկագիտութենէն զատ հոգին աեղականութիւնը վայելելու համար :

Գերազանց անձերն ու ընտիր հոգիները բացառութիւն կը կազմին . էրիկներու և կիներու անհամար հօսք , որոնք ամուսնական «այո՛»ին յանդած են հեշտամափրութեան ճամբով , ընդհանրապէս սա կարծիքը ունին թէ տրուած յողնութիւնը չարժեր . հեշտութեան տառաջին հրթիւը արձակելէ յետոյ՝ արդարեւ կը սկսին տապլտիլ ձանձրոյթի և սեռական բիրու ընտանութեան ճախճախութերին մէջ : Կինը մերթ կը յաջողի վառ պահել . էրկան տենչանքները , արծարծել զանոնք իր անսպառ պչրասիրութեամբ , բայց ինք կ'այրի կը մրկի , ու նողկանքը կրնայ վրայ համնիլ , այնքան անտեղիտալի կերպով որքան ճարտար եղած են անորդէմ պայքարելու համար ի գործ դրուած միջոցները :

Միայն սեռական տենչանք թելադրուած ամուսնութիւն մը , լոկ բղջախոնութեան հացով մնած , շատ ողորմելի ու գձուձ բան է . խիստ հաղուադէու կերպով հոգեկան անդորրութիւն կը պարզեւէ . ամէնէն սամիկի ու սեռական տենչանքի լիովին անձնատուր մարդիկն անդամ իրենց էութեան մէջ բան մը ունին որ

կ'ընդվղի այդ մնայուն անսամնականութեան դէմ. անիկա ձայն կը բարձրակնէ՝ մարդկութեան աւելի յարմար մնունդ մը պահանջեւով : Մարդն ալ խոզին պէս կը տապակակի տիգմին մէջ, սա տարբերութեամբ որ տուաշխնը կը սիրէ մաքրուիլ, աւ իր աղքին վրայ կծկուած, դիտել երկինքը : Պէտք է աւելցնել որ ամուռնութեան հայրական արժանապատուութիւնը ա'լ աւելի կը չեշտէ պատասխանատուութեան դլացումը երկու ամուսիններուն մէջ, կ'արծարծէ ու կը զարդացնէ մարդուն բեղմնաւորիչ ուժը, բազմուտանի կենդանին պէս : Ընտանիքին հոգեկանութիւննը կ'ազդէ ամէնէն անտաշ բնաւորութեանց, ամէնէն անզգած ջիղերուն վրայ, ոգեւորելով այն միջավայրը ուր կ'ապրին, իրենց գլխուն վերեւ տեսնելով կապոյտի ծուէն մը :

Վայ այն մարդուն որ իր կինը լաւ մը դիտելէ յետոյ առանձնութեան, մէջ, կ'ըսէ մտովի :

— Իմ կեանքի ընկերուհիս է գ մըն է միայն :

Վայ այն կնոջ աւելի գէշ իրեն համար —, որ իր երիկը դիտելով կը մընինչէ մոայլ ու դողդոջուն չեշտով մը :

— Ամուսինա արո՞ւ մըն է միայն :

\* \* \*

Զկայ մարդ մը որ համարձակի իր բարեկամներուն կամ ինք զինքին խոստովանելու թէ կնոջ մը հետ կ'ամուսնայ՝ վայելելու համար զանի : Եթէ այդպէս ալ ըլլայ, ամօթխածութիւնն ու հոգարաւութիւնը իրարու հետ կը պայքարին, և չորհիւ այն համարեղ հարգներուն, որոնցմով դիտենք այնքան ճարտարօրէն մեր կեղծիքները պարտկել մեր խղճին առջեւ, տարփանքի համոզկեր շեշտով մը կ'ըսնենք .

— Կը սիրեմ զայն :

Եթէ դժուարին է, մէկ ակնարկով, ուկին դանազանել նմանութիւն (similor) ձշմարիս ադամանգները՝ կեղծ ակամանդներէն, ա'լ կրնաք երեւակայել թէ դիւրին բան չէ աղսուոր մսի նկատմամբ դլացուած տենչանքը զանազանել ձշմարիս սէրէն : Սակայն հոտ է որ կը գտնուուի ամէնէն վասագաւոր խարակներէն մէկը, ուր կ'ընկըզմի մարտկային երջանկութիւնը՝ դոյութեսն և ոչդոյութեան միջեւ մղուած պայքարին հետեւանօք : Մեր էութեան մէջ կատարուած այդ ճակատամարտին ատեն է որ կ'ուզենք դիտնալ թէ «ամուսին» նուիրական անունը պէտք է տանք մեր տենչացած կնոջ :

Իմ գրքերէս մէկսւն մէջ համարձակած եմ այդ մասին խորհուրդ տալու ամուսնանալ փափագուներուն, սորվեցնելու համար ձշմարիս սէրը, որ կը պարտւրէ ամբողջ մարդկային էութիւնը,

նկաեալ տարիական մարմաշէն, որ զգայական է լոկ: Քանի որ այդ խնդրին լուծումը շատ էական է կին առնելու արուեստին մէջ, ինչպէս կը կարծեմ, թոյլտութիւն պիտի խնդրեմ մանրադնին մանրամանութեանց մէջ մտնելու:

\* \* \*

Միշտ զգուշացէք յեղակարծ տարաւորութենէ մը, մանաւանդ երբ երկար ատեն ժուժկալ կեանք անցուցած էք, և մասնաւորապէս՝ եթէ նորատի աղջիկը տեսած էք պարահանդէսի հագուստով, կամ հողանի, ի՞նչ կերպով որ ըլլայ:

Սիրոյ մէջ ալ, պէտք է որ ինքնագիտակից Ֆիլիք կոչում ընէ գինով Ֆիլիքի, ու ասիկա՝ աւելի ի նպաստ սիրոյն քան թէ մոքին:

Ումանց անբարոյական կը թուի այդ բանը, բայց ինձի համար այդպէս չէ, երբ մարդ զգայականութեան հատուցանելէ յետոյ իր հարկը, կ'ուղէ նորէն տեսմել իր ըղձացած կինը: Ծնդհակաւակը, խոհետութիւն կը համարիմ այդ բանը:

Եթէ երբեք առանց տարիական ախորժի, զեղեցիկ ու բղձալի գանէք զանի, ձեր զգացած սէր խորունկ է այն ատեն և կ'արժէ խղճամիտ ուսումնապիտութեան մը ենթարկել զայն:

\* \* \*

Եթէ կը վախնաք նորատի աղջկան մը սիրահարուելէ և պակաւին արամագիր չէք ամուսնանալու, փութացէք տեսնելու այն աղջիկներն ու կիներբ, որոնք նշանաւոր ևն իրենց գեղեցկութեամբ, չնորհալիութեամբ, վայելչութեամբ, և զանոնք բաղդատեցէք ձերինին հետ: Եթէ երբեք անոնք ու և է վափագ չարթնցընին ձեր մէջ, փութացէք լրջօրէն նկատի ատել ձեր սէրն ու անոր բոլշանդակ խարութիւնը:

Այս ամէնը Փիղիքական սիրոյն վրայ կը դաւնայ միայն, եւ եթէ երկարոքէն կը խօսիմ այս մասին, պատճառը ուա է որ առաջին բաց գուռն է անիկա էրիկ մարդու մը և կնոշ մը համար, ուր առաջին անգամ զիրար կը դիմուն: Չեք ուզեր ըսել թէ միակ դուռն է՝ ուրիէ պէտք է անցնիք, աղիտարեր «այո՛»ին յանգելու համար: Լաւ կ'ըլլայ որ նախասենեալին մէջ համբերատարութեամբ սպասէք մինչեւ այն ատեն, երբ ներքին սենեակները բացուին ձեր առջեւ, ուր պիտի ասպիք ձեր ամբողջ կեանքին մէջ:

## ՋԵՂԱԳՈՐԾԻ ԲՈՃԽՆԸ

ՊՈՒԻՒԺԵԱՆ ՏԱՆԹԻԼԻ ՆՄԱՆՈՂՈՒԹԵԱՄԲ ԹԱՇԿԻՆԱԿՑՄՀ



«Կո Պոխմ»ի այս նորանովովեամբ տանթէլը, կը չինուի  
լայն ու թեթև երիզներով (լասէ): Աշխատառմիւնը քիչ ըլլալով՝  
քան բուն Պոխմեան տանթէլը, աւելի հաճելի է, և աւելի թեթեւ  
ժամանցի համար: Թերեւս ասիկա տանթէլներու ամէնէն դիւրինն  
ալ է, վասն զի պարզապէս կարէ մը տարգերութիւն չունի գրեթէ:  
Փոփոխական անկողիւնները գծուածքին համեմատ կը չինուին. և  
արդէն մեր պատկերը մանրամասնօրէն կը ցուցնէ այդ ամէնուն  
ձեւը: Միայն անկողիւններուն մէկ եզերքը թելով մը լոյթու-  
ուած է, զոր ուղուած չափով կը քաշէք, մինչեւ որ յարմարի իր  
ձեւին: Անկիւնի տերեւնները զատ զատ և խնամքով կը բանուին ի-  
րենց տեղերուն յարմարութեամբ: Այս ամէն լասեները իրենց տեղը

տեղաւորմէն յետոյ , կը մնայ միայն զանի բռնել թօֆօ կոչուած  
անկորդիւոով մը որ շատ բարակ ըլլալու է :

Կը մնայ նաւ այս տանթէլը առնել քառակուսի պարիսրի  
կտորի մը վրայ . նախ զայն թերակարելով , ապա մանր կարերով  
կը բանէք , աւելորդ մասերը եղերքներէն կտրտելով , ու խնամով  
կ'արգիէք :

Ամէնէն նորաձեւ և տոկուն թաշկինակը ունեցած կ'ըլլանք  
այսպէսով :

ՍՈՅԻ ԽԻՃԱՎԱՐԻՑԵԱՆ

### ԿԱՅՍ. ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ծաղիկի նախարդ թիւը հրապարակ ելած էր արդէն , երբ ու-  
րախութեամբ իմացանք թէ վեճ . Սուլթանը գնահատելով Առեւ-  
տղրական Սենետի անդամ Ազն . Տիգրան էֆ . Մանուկեանի  
բարոնք ծառայութիւնները , բարեհածած է Սամիէի աստիճան շը-  
նորհել ։ Ազնուութեան :

Կայսերական այս զնահատումը խնդութեամբ համակած է ամ-  
րող ծանօթները համակրելի և բարեսէր վաճառականին , •որ Ա-  
ռեւտղրական Սենետի անդամակցութիւնն զատ , կտարեալ ձեռն-  
հասութեամբ և անձնուիրութեամբ կը վարէ նաեւ Ազգ . Հիւանդա-  
նոցի Հոգուորձութեան պաշտօնը :

Ծաղիկ իր սրտազին չնորհաւորութիւններն ու խնդակցու-  
թիւնները կը փութայ յայտնել այս ուրախ աւթիւ . իր աղնուամե-  
ծար բարեկամին :

### ՆՉԱՆՑԽՈՍՈՒԵՔԵՐՆ

Հաձոյքով լուեցինք նշանախօսութիւնը Տիար երուանդ Գալ-  
րաքճանին Օր . Հոկտիսմէ՛ Ծատաւրեանին հետ , որ տեղի ունեցեր  
է նախընթաց շաբթու : Տիար Գալլաքճան՝ Կայս . Գեղարուեստից՝  
վարժարանի ճարտարապետական վերջին կարգի փայլուն և զար-  
գացեալ ուսանողներէն և Օր . Ծատութեան ալ՝ չնորհալի ձիրքերով  
օժտուած օրինորդ մը ըլլալով , ապահովաբար ընտանեկան երջանիկ  
բոյն մը պիտի կազմնեն , որուն համար այժմէն կը փութանք մեր  
մաղթմանքները բներ երկու կողմին ալ :

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,  
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ  
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-  
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ  
տաղտուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ զիտէ թէ:

## ՍԻՆԿԵՐ

Հայրալիք ԿԱՅՍ. ՊԱԼՈՏԱՆ The Singer Manufacturing C°  
մեքենան լաւագոյնն է. առյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-  
գործուածը, հաստատունք եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բո-  
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ:

Զեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մեքենաներ կը գտնուին:

ՍԻՆԿԵՐ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան  
վաճառատանց մէզ՝

**ԹԵՐԱ** *{ 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի գէմ, թ. 343 և 343 կրկն.*  
*2. Մեծ փողոց, Կալտթա Սէրայի Լիսէին գէմ.*

**ԿԱԼՈԹԱ** *{ 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը.*  
*2. Գարաքէյօ, Թրամվէյին կայարանին գէմ.*

**ՊՈԼԻՍ** *{ 1. Սուլթան Համամ, թ. 2*  
*2. Սուլթան Պէյազիս, Թրամվէյի կայարանին գէմ, թ. 13*

**ՍԿԻՒՏԱՐ** Զարշը Պօյու, թ. 120.

## ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձերի.

Կատարեալ երաշխաւորութիւնն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկէրի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի, Բերա, Մեծ  
Փողոց, թ. 343 եւ 343 կրկն, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:

9—50

## ՍԻՄՈՆ ԳԱԲԱՍԱՃԵԱՆ

### ԲԱՐԵԿԻՐԹ ԱՂՋԻԿ

Պատկերազարդ Ընկերութեան Սովորանց Վարժարաններու համար

Յառաջաբան-Նամակ Ռ. Յ. ՊէրՊէրսնէնի

ԹԱՐԳԱՄ. ՖԱՐԱՆՍԵՐԻՆԵՒ

Քեղեցիկ նորութիւն մըն է աղջիկներու Ընթերցարանը՝ որ կը  
բովանդակէ շահեկան ընտիր խորհուրդներ ու խրատներ, իգական  
սեոի կրթութեան մասնաւոր խնամք տանող տեսուչներու եւ հայ-  
քերու նկատառման արժանի դորժ մը:

Քին կիսալաթի 5 դրուշ, ամբողջ լաթակաղմ  $7\frac{1}{2}$  դրուշ, լա-  
թակաղմ ոսկեզօծ 10 դրուշ: Գաւառներէ յանձնարարութիւնք  
փութով կը կատարուին: Կեղրոնատեղի՝ Կ. Պոլիս, Հաճօքուլո-  
խան, թիւ 24:

7—10

# ՀՐՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

ԽԱԶԻԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

Պոլիս, Պահճէ Գաբրո, Պողածամին դեմ, Սրանպօլ խան  
թիւ 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական գառին մէջ պատուաւոր  
զերք մը զրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն  
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր դրութեամբ գործիք-  
ներով և իրէն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուեէ ցաւ  
զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փատած և ամէնէն դժուա-  
րին ակռաներու Առջեւի փատած ակռաները առանց հանելու ար-  
մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-  
նեցող պառաւակաւոր ակռաներ, Բերնին ետեւի Կողյը լեցուիլը  
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլամին քուուններ  
կ'անցընէ : Նաեւ քառչուի, բլամինի, ոսկիի վրայ շարուած տկ-  
ռաներ կը շինէ բնականին յար եւ նման :

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուանորութիւնն, Աւողամտութիւնն եւ Մաքրութիւնն ինչ որ ան-  
կրամեշտ պայմաններ են առամմարդու մը համար :

Զ Ա Փ Ա Խ Ո Ր Գ Ի Ն

Վկայեալ աղքատաց ճրի

27—50

# ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՅԱՆԴԱՐԱՆ

ՆՈՅՆԱԶԱՅՆ ԵՒ ՆՈՅՆԱՅԱՆԴ ԲԱՌԵՐՈՒԻ

Պ. Խ. Թ. Է. Ր Զ Ե Ս Ա Ն

Այս նոր հրատարակութիւնը կարեւոր ազգակ մէ ամէն անոնց  
որոնք ոտանաւոր բանասաեղծութիւններ գրելու հետամուտ են եւ  
կը նեղուին յաճախ յանգերու սովէ : Գրգոյկը, մաքուր տպագրու-  
թեամբ եւ գեղեցիկ կազմով հրապարակ ելած է արդէն եւ կը  
ծախուի և գահեկանի, ամէն գրավաճառաց քով : 6—10

Կ. ԵԱՎՐՈՒԵՍ.Ն

ԵԱՎՐՈՒԵՍ.Ն

Յ. ԻՍԱԳՈՒԼ.ԵՍ.Ն

ԻՍԱԳՈՒԼ.ԵՍ.Ն

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԸՆՏԻՐ, ԱԺԱՆ

ԹԷՅԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ԵՒ

ՄԻՋԱՎԱՐԱՐՈՒՆ

ՀՈՏԱՒԵՏ ԹԷՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճէ Գաբրո, Ճելալ-Պէյ խան, թիւ 10

27—50

